

ԿՐՈՆԱԿԱՆ

ԻԳՆԱՏԻՈՍ ԵՊԱՀ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՂՈՒԿ.

Գլուխ ԺՇ 1-81

1.- Յիսուս ըսաւ իր աշակերտներուն. - Հարուստ մարդ մը տնտես մը ունէր. ամբաստանեցին զինք իբրև թէ անոր ինչքերը կը վատնէր:

Ճիշտ ժամանակին, կարգաւ խօսուեցան այս առակները: Առաջինը Հօրմէն իշխելն ու մոլորեալ ոչխարին ետևէն երթալը: Կորսուած դրամը փնտոել և գտնել: Թեսոյ ինքզինքը զոհ և պատարագ մատուցել, անառակի դարձին Համար: Թէկ սկզբնապէս, ստուերական ձեռվ Արքահամով ցոյց տրուեցաւ այս խորհուրդը, սակայն խորհուրդը կատարուեցաւ Քրիստոսի պատարագուելով: Այս պատուին արժանի ըլլալով, Հրեշտակները նախանձարեկ եղան մեր մարդկային բնութեան: Մարդկային մեր բնութիւնը այսքան ննամակալութեամբ ժողուեց, արդարացուց, ապա եկեղեցին իբրև տուն չինեց և այս տան տնտեսներ նշանակեց, ըստ սպասաւորութեան իւրաքանչիւր աստիճանի: Արդարեւ ամէն ոք տնտես է, մեծ կամ փոքր շնորհի արժանացած ըլլալով: Մեծ և առաջին սպասաւորութիւնը առաքեալներուն է: Ըստ այնմ, այն որ գրաւ Աստուած եկեղեցւոյ մէջ այս են. - “Նախ առաքեալները. երկրորդ մարդարէները. երրորդ վարդապետները.” Կորն. 12.28 : Ուրեմն առաքեալները առակին գլուխար դերակատարները ըլլալով, կ'սէ աշակերտներուն “Հարուստ մարդ մը տնտես մը ունէր”: Արդ՝ անոնք էին որ ամէն տեսակ շնորհ և բոլոր գործերու մատակարարութիւնը ընդունեցին Քրիստոսի և անուամբ յիշտակուած են աւետարաններու մէջ: Մարդիկ մեզ այսպէս կ'ընդունին, իբրև Քրիստոսի պաշտօնեայ և Աստուծոյ խորհուրդներուն Հաղարապետ: Արդ՝ Հարց է Հաղարապետներու միջն թէ ո՞վ Հաւատարիմ կը գտնուի. Հոռմ.

10.15 : Դարձեալ, “բարի են, գեղեցիկ են խաղաղութեան աւետարանիչներուն գալուստը.” 1 կորնթ. 4.1: Որովհետեւ այսչափ առաւտացաւ Ս. Հոգւոյն շնորհները անոնց վրայ, ուստի կարեւոր էր որ պահէին պատուիրանները, իրենցմով ալ ամէնքը: Ա.Հա, ինքզինք կը ներկայացնէ իբրև մեծատուն, քիչ մը առաջ զուարակ՝ զենուելու, պատարագուելու պատրաստ: Մեծատուն մարդ, Աստուածութիւնը այրացնեալ է, այսինքն Հզօր, որովհետեւ երբեք չի տկարանար, նաև մեծատուն՝ որովհետեւ մեծութիւնը էութեամբ ունի և ոչ թէ ուրիշէն ստանալով: Ստեղծեց երկինքն ու երկիրը և Հաստատեց աշխարհը իբրև գանձերով առատ տուն: Ի լրման ժամանակի, եկաւ, նորոգեց եկեղեցին և մարդը այնտեղ տնտես նշանակեց: Հոգեւոր շնորհ փատահեցաւ անոր: Բոլոր ստացուածքներուն իշխանութեան կամ զօրութեան որոնք վստահուեցան անոր, ատոնց տնտես նշանակեց: Ճիշտ սահմանում է տնտես կոչումը, որովհետեւ տնտեսը իբրև սեպհական բան մը չունի, այլ տիրոջ կողմէ իրեն վստահուածները միայն, ուստի և պարտաւոր է ըստ տուողի կամքին, սոսկ մատակարարել:

Այսպէս են նաև մարդիկ, իրենք իրենցմէ բան մը չունին, այլ միայն, այն որ տրուած է կամ վստահուած է իրենց, պարտաւոր են ըստ պարզեատուին, Աստուծոյ կամքին, զանոնք բարւոր գործածել, որպէսզի փոքրերուն Հաւատարիմ ըլլալով, մեծերուն արժանի ըլլան: Ըստ որում կը յիշէք քանգարներու առակը, ծոյլին զլացաւ:

Դարձեալ, ո՞վ է Հաւատարիմ և իմաստուն տնտեսը որուն տէրը նշանակեց վերակացու իր ծառաներուն վրայ: Աշխատասէրը երանելի է: Եթէ չարանայ ու ծառ. ները Հարուածէ, եղելի է և թշուառական: Բարիներն ու չարերը կը ճշգուին. կամ վախի հետեանքով, կամ ալ բարին գործելով, մեծատան կամքը կը կատարեն: Այս առակաւ իրաւացի փրկութեան հնարքները կը ներկայացնէ: Զար եղողը ըլլայ որ անյօւսութեամբ կորսուի. այլ մեռնելին առաջ, ժամանակ ունենալով, զԱստուած փնտոէ բարեգործելով: Մեկնութիւնը այսպէս է - անառակին դարձմամբ, Հօրը կամքին քաղցրութիւնը ցոյց տուաւ. բայց այս պատճառ պէտք չէ ըլլայ ծովլութեան և անհոգութեան, զի կը յիշով նաև պարզեատուի Հանդէպ անիրաւ գանուելու պարագան: Զայն ծառայ կ'անուանէ որուն չնորհաց ժամանակին որդի կոչած էր: Շնորհը մէկ անգամ է, ամէն ատեն շնորհ չի կրնար ըլլալ: Շնորհէն ետք, գործերու քննութիւն կ'սկսի: Արդարութեամբ Հատուցում՝ ի գալստեան տեառն: Ցարութեան ժամանակ ստուգութեամբ Հաշիւ տալ և ողորմութեամբ Հատուցում ստանալ: Այս առակով, իր գալուստէն և դատելին առաջ, կ'զգուշացնէ անիրաւներուն անիրաւութիւնը:

1.- Ամբաստանեցին զինք, իրեւ թէ անոր ինչքերը կը վատնէր: Որո՞նք են արդեօք ամբաստանողները: Ուեւ մէկուն ընթացք գիտնալու համար ամբաստանողներու կարօ՞տ է, այն որ աներեսոյթը կը տեսնէ, միտքերը կը կարդայ: Թէև նա բնութեամբ ամենատես է, սակայն երկայնամիտ, Համբերող է, յանցաւորներուն ատեն մը կը ներէ: Մարդիկ կարճամիտ ըլլալով, տեսնելով չարը որ կը յափշտակէ, տնանկները կը նեղէ, զազելի գործեր կ'ընէ անբարշտութեամբ, այնպիսիներէն ձանձրացած, ձեռքերը երկինք բարձրացնելով կը բողոքեն Աստուծոյ. ըստ այնմ գրուած է - “անոնք որոնք զրկուած են թող աղաղակեն. ձեր հնձողներուն բողոքները ելան առ Աստուած.” Ցակ. 5.4 : Հըեշտակներն ալ երկրի վրայ պահապան նշանակուեցան. երբ տեսնեն ամբարիշտներուն գարչ գործերը, տաղտկացեալ, կ'ամբաստանեն Աստուծոյ. ըստ այնմ “Բարկութիւն սրտմտութեան Տեառն իրեւ զհուր ձորալիր պարանոցաթաղ յորդեսցէ”. այսինքն, Աստուծոյ բարկութիւնը կը շուղայ իրեւ. Հուր, կը յորդի հեղեղի նման ձորերը լեցնելով մինչև կոկորդ. Ես. 30.29 : “Աստուծոյ բարկութիւնը պիտի յայտնուի, մարդոց ամբարշտութեան և անիրաւութեան վրայ”. Հոռմ.1.18 : Դարձեալ, “Եթէ Աստուծոյ մեծութեամբ քաղցրութիւնը և Համբերութեամբ ներողամտութիւնը արհամարհես, չսո դիտեր թէ ասոնք քեզ ապաշխարութեան կը հրաւիրեն. սակայն սրտիդ խստութեան և անզիղջ ընթացքիդ Համար, Աստուծոյ արդար դատաւորութեան օրը բարկութիւն պիտի գանձես.” Հոռմ. 2.4:

Սուրբ գրոց մէջ այսպիսի օրինակներ շատ են որոնք Աստուծոյ ներողամտութիւնը կը ցուցնեն նաև սպառնալիքի սաստ և պատիճ: Ներելը դիտնալով հանդերձ, բարկութիւնն ալ չանտեսեցին, այն աստիճան որ ամբաստանեցին: Այս պատճառաւ ալ

2.- Կանչեց զինք և ըսաւ անոր, “ի՞նչ կը լսեմ քու մասիդ, մատակարարութեանդ հաշիւները տու՛ր ասկէ ետք չես կրնար ինչքերս տնտեսել”:

Մարդկային գործառնութեան ձեռվ կը բացատրէ, իբրև թէ լսեց և տակաւին կասկածներ ունի և քննութեամբ կուզէ ստուգել: Հարկաւ այս խօսքերով կը պահանջէ կամ կը խրատէ մեզ որ առանց քննութեան, ի զուր տեղ ունէ մէկը չի դատենք: Անոր հաւաստի քննութիւնը արքայութեան մեջ սահմանուած է երբ մեր խօսքերն ու գործերը մեզ հետ գերեզման մտած են, պարտ է մեզ հաշիւ տալ: Չես կրնար տեսես ըլլալ այլևս, կ'ըսէ, անօրէն գտնուելուն համար: Ինչ որ ստացանք Աստուծմէ, մեծ զգուշութեամբ պէտք է հատուցանենք, առանց խառնակութեան, չարութեան: Իսկ անօրէնն ու մեղաւորը, որ հոգեորի կամ մարմնաւորի մատակարար եղած էր, պաշտօնին մէջ չկրնար մնալ, որպէսզի Աստուծային գանձերը չի վատնէ:

3.- Տնտեսը ըսաւ ինքնիրեն. “ի՞նչ պիտի ընեմ, քանի որ տէրս տնտեսութիւնը կ'առնէ ինձմէ, (այսինքն կեանքը կ'առնէ), աշխատիլ չեմ կրնար” : Ներելու ժամանակ չի կայ, անօրէնութեան ժանդը անկէ քերելով պիտի յայտնուի առաքինութեան գործերէ դատարկուածը ու պիտի արտաքսուի: Ցաւիտենական կեանքին մօտեցած, ամէն ինչ կը փակուի մարդոց համար : Անշուշտ լրբութեամբ պաղատողը ողորմութիւն չի դաներ. ոչ մեծատունը ստացաւ ոչ ալ յիմար կոյսերը որոնց ճրագներուն իւղը պակսած էր: Սա տակաւին ողջ ըլլալով, գիտցաւ թէ ժամանակ չուներ աշխատելու, իսկ եթալիք աշխարհին մէջ ալ ողորմութիւն պիտի չգտնէր: Ուսափի

4. - “Գիտեմ ինչ պիտի ընեմ, որպէսզի երբ տնտեսութենէ հեռացուիմ, մարդիկ իրենց տունը ընդունին զիս”: Մէկ մէկ կանչեց իր տիրոջ պարտապանները, առաջինին ըսաւ. - “Ո՞րքան կը պարտիս տիրոջն”: “ Հարիւր տակառ ձէթ,” պատասխանեց անիկա: Տնտեսը ըսաւ. - գուն որքա՞ն կը պարտիս: “Հարիւր քոռ ցորեն” պատասխանեց: Ահաւասիկ մուրհակդ, նստէ և գրէ ութուուն:

Առակը յստակօրէն ցոյց կուտայ թէ այն ինչ որ ագահութեամբ ժողուած էր, փութաց սփուելու և աղքատներուն բաժնելու, արտասուրով և խսուովանութեամբ Աստուծոյ առջև իյնալու և հառաջանքով թողութիւն խնդրելու: Անհրաժեշտ է զգոյշ ըլլալ և ճիշտ մեկնել: Մարդկային բնութիւնը, մարդը ինքը, փոքր աշխարհ մըն է. այդ աշխարհին մէջ արարչին կողմէ միտքը տնտես դրուեցաւ. ուրեմն հոգին և մարմինը Աստուծոյ պարտապան են:

Մ'իտքը իշխանօրէն ուղղիչ և կառավարող ըլլալով առնց, առաւել ևս յանցաւը է Աստուծոյ առջև: Որքան շատ լինի հեշտասիրութիւնը, որքան շատ հակում ունենայ մեր բնութիւնը դէպի աշխարհ, այնքան աւելի անփոյթ կը գտնուի Աստուծոյ դատաստանի սպառնալիքին: Այլ խօսքով պարտքերուն մուրհակը հոգւոյն և մարմնոյն ձեռքը չի տար որպէսզի ապաշխարութեամբ պատռեն: Այլ այն տնտեսին նմանութեամբ, ծառայակից հոգիին և մարմնին կը հարուածէ, ուտելով, ըմպելով և անառականալով: Խոկ երը տէրը կանչչ զինք, տնտեսութեան հաշիւը պահանչելով, այն ատեն անհնարին տագնապի կը մատնուի: Ցանկութիւնը, որով հեշտանալով կը ծուլանար, ցամքած կամ վերցուած է: Ապականած որովայնը այլևս ճաշ կամ ըմպելի չընդունիր: Պոռնկական դէմքէ գրաւուած, ցանկութեան եռանդը սպառած է, ատոնք բոլորը շղթայի նման զինք կապած կը քաշէին: Մեծագին զգեստներու, արծաթի և ոսկիի սէր չկայ այլս. գաղրած է փառասիրութիւնն ու նախանձը: Ժամն է յիշուած բոլորը լքելու և ճանապարհորդուելու ուրիշ աշխարհ: Տանջնաքններուն երկիւը կը արտմեցնեն զինք: Այն որ ամէն ատեն ցանկութեան ախտէն բռնկած էր, ատկէ պակսելով Հոգիին և մարմնին կը յանձնէ պարտքերուն մուրհակները, գուցէ հնարաւը ըլլայ այդ բեռներէն թեթենալ և ազատի խղճահարութենէ: Նախ Հոգին, ի՞նչ են մեղքերուն հաշիւը, պարտքը: Առանց մարմնի գործակցութեան, միայն Հոգիէն անցնող մեղքերը, կիսով կը ներուին:

Ապա մարմինը. “Դուն ի՞նչ պարտքեր ունիս”: Սա ամէն տեսակ չարութիւն մարմնով գործեց. սա ևս պակաս չնորհի կ'արժանանայ, զի մարմինը միշտ մեղքի հետ շաղուած է, աւելի կը հեշտանայ գարշ ցանկութեամբ. մարմնով մեղանչողը կամակոր մտքով յանցանք կը գործէ, վասնզի կրնար արգիլել, բայց չկրցաւ կամ չուզեց, հապա յօժարութեամբ, օրէնքները արհամարհելով, կորսուական մեղքերու ետևէ եղաւ:

Ի՞նչ կը նշանակեն պարտքերուն ձէթ և ցորեն ըլլալը: Իմաստը փնտռենք: Երիքովի ճամբուն վրայ, աւազակներուն ձեռքը ինկած ճամբորդը, ձէթով և գինիով բժշկուցաւ որոնք խորհուդն են մկրտութեան օծումին և կենդանարար արեան որով փրկուեցանք: Ասոր նման և հոս, մեղանչած մարդը, աւազանին չնորհներէն և մարմնին և արեան հաղորդութենէն ետք, պարտապան մնաց: Այն որ ազահութեամբ հաւաքած էր, կարօտեալներուն բաժնելով, զղջման և պաղատանքներուն հետեանքով, թողութեան ժամանակ, օծման և մկրտութեան դէմ պարտական մնալուն համար, կէսով քաւութիւն կ'ստանայ: Խոկ տէրունական մարմնին դէմ լրութեամբ մեղանչելով, անարժանօրէն հաղորդուելէն ետք, զղջալով, սակաւ թողութիւն կ'ստանայ: Նատ ծանր մեղք է Քրիստոսի մարմնին և արեան դէմ մեղանչել: Առաքեալին համաձայն, “մարդ իր անձը պէտք է փորձէ և ապա միայն այդ հացէն ճաշակէ և բաժակէն ըմպէ. զի ով որ անարժանութեամբ ուտէ և ըմպէ, պարտապան պիտի մնայ Տիրոջ մարմնին և արեան:

Ով որ Մովսէսի դրած օրէնքները արհամարհեց, ժողովուրդը զայն քարով, անողորժ դատաստանաւ սպաննեց: Ապա ուրեմն “որքան աւելի սաստիկ պատժի արժանի են անարժանութեամբ Հաղորդուողները, զի շնորհաց սուրբ Հոգին թշնամանեցին”: 1 Կորոնթ.11.27: Մանր վնաս և անսահման յանցանք ըլլալով Հանդերձ, չմոռնանք Աստուծոյ մարդասիրութիւնը որպէսզի անյուսութեամբ ընդ միշտ կորստեան չմատնուինք: Պէտք է յուսալ. թէև պարտքերը ծանրածանը են և ապաշխարութեան ժամանակը աւարտած:

8.- Տէրը գովեց անիրաւ տնտեսը, որովհետեւ իմաստութեամբ գործած էր: բեռներու ծանրութիւնը մեր գլուխէն վեր ըլլալով, ի՞նչպէս գովելի կըլլայ տնտեսը: Թողութեան շահեմարանապետը Աստուծած է, ինք է որ կը զօրացնէ շնորհին առատութիւնը. թէև տնտեսը արդարացուելիք բան մը չունի, Աստուծոյ ժառանգաւոր ըլլալու, բայց մէջքէն կտրուելով, ոտքը, ձեռքը կապուած, արտաքին խաւարին չէ Հանուած: Թէ տնտեսը ի՞նչպէս կը փրկուի, ատիկա միայն Տէրը գիտէ, ինք որ այս առակը յօրինեց: Ի զուր տեղը չպատմեց այս առակը, այսպիսիներուն ալ քառութիւն տալուն համար, կը գովէ անիրաւութեան տնտեսը զի իմաստութեամբ գործեց:

8.- Զի որդիք աշխարհիս այսորիկ իմաստնագոյնք են քան զորդիս լուսոյ յազգս իւրեանց. այսինքն, այս աշխարհի որդիները աւելի ճարպիկ են իրենց նմաններուն Հանդէպ, քան լոյսի որդիները:

Փրկութեան համար Հնարք գտնողները աւելի իմաստուն են քան թէ անոնք որոնց փոյթ չէ փրկութիւնը: Լուսոյ որդիները, Հրեշտակներն են անախտ ըլլալուն համար: Բայց թէ մարդիկ ի՞նչպէս աւելի իմաստուն կրնան ըլլալ քան Հրեշտակները: Յայտնի է թէ մարդիկ օտարանալով Աստուծմէ և կորսնցնելով իրենց նախնի փառքը, Հնարք գտան ապաշխարելով, զԱստուծած փնտուելու և մօտենալու Աստուծոյ: Գիտցան թէ մեղքն ու յանցանքը կ'օտարացնեն, իսկ արդարութիւնը կը մօտեցնէ: Խոտորեալ ճանապարհէն ետ դարձան: Իսկ Հրեշտակներու դասակցութիւններէն վրիպողներն ու շեղելով վար ինկածները ընաւ չկերպարձան, այլ աւելի անմտացան չարութեամբ: Սատանան Աստուծամարտ եղաւ: Խարբալեց մարդը որ Աստուծոյ պատկերին համաձայն ստեղծուած էր, խարելով ապատամբեցուց և Հաւանեցուց իր անօրէնութեան գործակից ըլլալու: Զարասիրութեամբ, անօրէնութեամբ, մեր բնութիւնը ապականեց, մինչև որ Աստուծած զինք պատժեց: Իմանալի բնութեան, տանջողական հուր պատրաստեց: Եթէ անկումէն ետք սատանան զջար և հնազանդէր Աստուծոյ, այնպիսի տանջանք չէր պատրաստուէր անոր: Դասակարգութենէն դուրս ինկաւ, փառքի տեղը կորսնցուց, սակայն անապական և անմաշ բնութիւն ունէր և ասոնք իր անկումով չկերցուեցան: Այս է անոնց անիմաստութիւնը և մեր իմաստութիւնը:

ԶԱՍՏՈՒԱԾ ՓՆՏՈՒԵցինք, դէպի մեր արարիչն ու Հայրը դարձանք, խնամք գտանք և թողութեան Հասանք: Այս պատճառաւ կ'ըսէ. - Այս աշխարհիս որդիները աւելի իմաստուն են, քան լոյսի որդիները:

9.- Ցիսուս աւելցուց. “Ես կ'ըսեմ ձեզի, բարեկամներ պատրաստեցէք ձեզի անիրաւութեան դրամով, որպէսզի երբ գայ օրը և ան պակսի, բարեկամները ձեզ ընդունին յաւիտենական յարկերու տակ:” Դրամը անիրաւութիւն կոչել, դրամի բնութեան Համար չէ, այլ ստացողին մտադրութեան Համար. ով որ չար է բնութեամբ, բարի չի կրնար ըլլալ. իսկ անոնք որ դրամը բարւոք կը մատակարարեն, երկնքի ժառանգութիւնը անով կ'ստանան: Զայն չար կոչել, աչքը չար կոչելուն կը նմանի, այսինքն դուք որ չար էք: Աստուծոյ պատուիրանները մտիկ ընողները իմաստուն են, բարեկամներ կ'ունենան, այսինքն բարի գործեր կ'ընեն ցնդելի և կորստական արծաթով: Աղքատներու միջոցաւ զիրիստոս կը գտնեն: Այս աշխարհէն մեկնելով, գործելու իարելիութիւնը կ'աւարտի, որովհետև ոչ թէ գործելու այլ Հաստուցման ժամանակն է: Փոխ չենք կրնար ստանալ ուսկ մէկէն ոչ ալ ողորմութիւն գտնել, քանզի դատաստանի օր է և ոչ ողորմութեան: Հոս, այս աշխարհին մէջ սահմանուած է որ, տաժանաբար մեր Հաւաքած ինչքերը, այստեղ անվնասելի օթարաններուն մէջ, զգուշութեամբ դնենք: Այս պատճառաւ ալ - “Վաճառեցէք ձեր ինչքերը և ողորմութիւն տուէք” ըսուած է, չինցող գանձ պատրաստեցէք երկնքի մէջ: Հոս անիրաւութեամբ շահուած մամոնայով, ձեզ բարեկամներ պատրաստեցէք: Որպէսզի երբ այժմ երկեցողները դադրին և յաւիտենութեան ժամանակը գայ, մեզ այնտեղ ընդունին: Ահա նաև այն որ ըսուած է. - “անօթի էի, ինծի կերակուր տուիք, ծարաւ էի և արբուցիք, մերկ էի և հազուեցուցիք: Այս առաւելութիւնը Աստուծոյ խնամակալութեան նշանն է, զի ցնդելի նիւթը որ աշխարհին է և աշխարհին կը մնայ, բայց մեզի Համար բարիքներու պատճառ կըլլայ:

10.- Ով որ սակաւին Հաւատարիմ է, շատին մէջ ալ Հաւատարիմ է: Ով որ քիչին մէջ անհաւատարիմ է, շատին մէջ ալ անհաւատարիմ է: Այս ալ ըսուած է անոնց Համար որոնք շատ ինչքեր չունին և կ'ակնկալին որ դատաստանին օրը իրենց վարձքը չի զլացուի: Բայց պէտք է գիտնալ թէ ամէն ոք իր ունեցածով կը փորձուի, քիչ ունեցողներն ալ կրնան չարանալ շատ ունեցողին նման: Եթէ անարդ նիւթին սիրով կապուի մէկը ադահութեան ախտով, Հարստութիւնը աւելնալով, կը զօրանան նաև խաւարեցուցիչ ախտերը: Նիւթը անարդ է, հոսանուու, այսինքն ունեցողին ձեռքէն շուտով կը կորսուի, անոր պատճառաւ պատժապարտ կը գտնուինք, ատիկա երկնային գանձերէն կրնայ զրկել մեզ: Մի խարսիք, անիրաւուները Աստուծոյ արքայութիւնը չեն կրնար ժառանգել:

11.- Եթէ դուք հաւատարիմ չեղաք անիրաւութեան դրամին հանդէպ, իսկական բարիքները ո՞վ պիտի վստահի ձեզի:

Եթէ այս փոքրն ու ապականացուն չկրցան փոխարինել մեծն ու անապականը ձեռք ձգելու համար, մերժուին գալիք փառքին, որովհետեւ չփափաքեցան ստանալ զայն. այդ է, յաւիտենական կեանքն է ճշմարիտն ու անլուծանելին: Անիրաւ է մամոնան երը զայն ստացողը անհաւատարիմ ըլլայ. Հաւատացեալ մարդը իր ամբողջ ունեցածը միայն ինք չի վայելեր, այլ Աստուածային գանձերուն սպասաւոր կարգուած ըլլալուն համար, պարզեատուին կամքին համաձայն կը սփոէ. կը բաժնէ կարիքաւորներուն, որպէսզի անոր բարեգործութիւնը մնայ միշտ և այս աշխարհէ մեկնելէն ետք, յաւիտենական երանութիւնը ժառանդէ:

12.- Եթէ հաւատարիմ չեղաք ուրիշներու ինչքերուն, ձեր օեփականը ո՞վ պիտի տայ ձեզի: Ամէն ինչ որ աշխարհին է, մերը չէ, ոչ միայն որովհետեւ ցնդելի է այլ մեզի ժառանդ տրուած չէ: Մեզի իբրև սեպհականութիւն տրուեցաւ, դրախտի անմահ տունկերու վայլելչութիւնը, Հոն անլոյժ կենդանութեամբ միշտ մնալու համար, առանց Հիննալու կամ տկարութեան: Օձին խարէութիւնը և անոր հանդէպ մեր հնազանդութիւնը պատճառ եղան որ դատապարտութեան այս օտարոտի վայրը իյնանք, սահմանափակ ժամանակով և ոչ թէ մշտնջնապէս, յոյս, ակնկալութիւն ունենալով միշտ այնտեղ վերադառնալու, “ուր մարդու աչք չտեսաւ և ականջներ չլսեցին և որ Տէրը պատրաստեց սկիզբէն, բոլոր զինք սիրողներուն համար” Ա.Կորնթ. 2.9 :

15.- Դուք էք որ իբրև արդար ձեր անձերը կը ցուցադրէք մարդոց առջև, բայց Աստուած գիտէ ձեր սիրտը: Աստուծոյ օրէնքն այնպէս է որ ցուցամոլութեան և փառք վաստիկելու համար բարեգործութիւն չընենք, որովհետեւ Աստուծոյ համար չէ ըրածնիս, այլ մարդոց տեսութեան համար: Ոչ միայն չարութեան, այլ կեղծաւոր վարքի համար ալ հաշիւ պիտի տանք:

15.- Ինչ որ բարձր է մարդոց գնահատանքով, պիղծ է Աստուծոյ առաջ: Այս ալ նման է անոր որ կ'ըսէ. – մի դատէք, ինչ չափով որ դատէք, այդ չափով ալ պիտի դատուիք: Ոչ թէ ուղիղ դատելը արգիլեց, այլ սաստեց անոնց որոնք գերանով խաւարեալ էին և անոնք որոնք շիւլ ունէին աչքերուն մէջ, դառն դատիչ կ'երեւէին: Օրինակ, Աստուծոյ առջև պիղծ են անոնք որոնք միշտ հնարքներ կը խորհին, մարդոցմէ պատիւ ընդունելու համար: Մարդոցմէ փառք կը փնտուէք, փառքը որ միայն Աստուծոյ յատուկ է, այդ չէք փնտուեք:

Մարդոցմէ պատուրուած արդարներ և հիանալի մարդիկ շատ կան, անոնց պատիւը չի պղտիկնար Աստուծոյ առջև։ Զի ինքն իսկ ըստ « լեռան գլուխը կառուցուած քաղաքը չի կրնար թաքչի, լոյսը ամանի տակ չի դրուիր»։ Այսուամենայնիւ յայտնի է թէ Աստուծոյ առջև պիղծ են ըստած է անոնց համար որոնք ինքղինքնուն համար փառք կ'որսան։ Ապա կ'ոկսի ցոյց տալ թէ օրինաց սահմանը վերջացաւ։

16.- Օրէնքն ու մարդարէները կը Հասնին մինչև Յովհաննէս. անկէ ասդին, Աստուծոյ արքայութիւնը կը քարոզուի և ամէն մարդ կը ջանայ բռնի ուժով մտնել։

Եթէ Յովհաննէսի մկրտութեամբ օրէնքներուն պատուերը դադրեցաւ, ուրեմն յայտնի է թէ օրէնքիրը ինք եկաւ, ոչ թէ օրէնքը եղանակու այլ աւարտելու։ Որովհետեւ օրէնքը միայն, չկրցաւ մարդիկը արդարացնել, փրկել, իսկ Քրիստոս ձրի թողութեամբ, շնորհով արդարացուց, աւերտելով օրինաց պատուէրը։ Սակայն առանց ճիգի, աւետարանին շնորհը ամէն ատեն չարդարացներ և մենք Աստուծոյ ընծայեր։ Օրէնքը մինչև Յովհաննէս էր, յետոյ դադրեցաւ որովհետեւ աւետարանը քարոզուեցաւ, բայց աւետարանը օրէնքին դէմ կամ Հակառակ չէ։ Այս իսկ պատճառաւ կը յստակացնէ հետևեալը պատգամելով։ - Հաստատուն մարմինները որոնք իրենց էութեամբ կը կարծուին մշտնջնաւոր ըլլալ, դիւրին է որ եղանակն, քան թէ օրէնքներէն ու մարդարէներէն փոքրիկ կէտ մը անդամ փոխուին կամ անկատար մնան։ Կը պատուէ օրէնքները որոնց Համաձայն տեղի կ'ունենան ամուսնական կապերը. ատոնցմէ դուրս մարմնական յարաքրութիւն, չնայ կը նշանակէ։

19.- Հարուստ մարդ մը կար, կը Հագնէր բեհեղ ու ծիրանի և ամէն օր նոխ ինչոյքներ կը սարքէր։ Ղաղարոս անունով աղքատ մըն ալ, մարմինը վէրքերով ծածկուած, կը պառկէր անոր դուան առջև։ Կը ցանկար կշտանալ Հարուստին սեղանէն ինկած փշրանքներով շուները կուգային և անոր վէրքերը կը լցէին։

Ոմանք այնպէս կարծեցին թէ առակը ըստ էութեան յարութեան մասին կը խօսի, թէ մեծատունը տագնապալից պիտի տանջուի, իսկ Ղաղարոս երանութեան մէջ պիտի ըլլայ։ Կ'ըսեն նաև թէ ամէնքին յարութիւն առնելին ետք է դատաստանն ու Հատուցումը։ Այս ըսողները չտեսա՞ն, չմտածեցին թէ մեծատունը կը խնդրէր Աբրահամ նահապետէն որպէսզի Ղաղարոսը զրկէ իր եղայրներուն զգուշացնելու որպէսզի անոնք ևս տանջանքի այս վայրը չի գան։ Աբրահամի պատասխանն ալ ահա, « մարդարէները ունին, թող սորվին անոնցմէ»։ Առակը արուած է իբրև օրինակ։

Օրինակները երբեմն առնուած են անշունչներէն, ինչպէս սերմանելիքները որոնք ակօսներուն մէջ կը սերմանուին: Երբեմն կենդանական աշխարհէն, ինչպէս ծովը ձգուած ուկան: Երբեմն ալ մարդկային կեանքէ, օրինակ, մշակներուն տրուած այդին և ուրիշ շատ օրինակներ: Այս առակն ալ պատահած դէպէք փերցուած օրինակ է, այս աշխարհէն մեկնելիքներուն ուսուցանելու համար: Առակներուն շարքը պահելով, հետևեալ պատկերը կ'ունենանք. նախ եկաւ կորուսեալ ոչխարին համար, կորուսեալ դրամին համար. պահ իրեւ զուարակ պատարագուելու, մեր անառակացեալ բնութեան փրկութեան համար: Անոնց փրկեց պատարագուելով, զանոնք տնտես կը նշանակէ: Ասոնցմէ, արդարութեան ընթացք կամ անիրաւութեան ճանապարհէն ընթացողներ, կը կանչէ որպէսզի հաշիւ տան: Զզջացողները կը գովէ, կան՝ առանց փրկութեան հնարք գտնելու մեկնողներ: Այդպիսիներուն պատահելիք վտանգը գիտցնելու համար մեծատան առակը կը պատմէ: Մի գուցէ չարերը չկարծեն թէ Աստուած Համբերող ըլլալուն, կրնան արհամարհել և թէ երկնային դատաստան կամ հատուցում չկայ: Երանի տուաւ աղքատներուն, իր անուան համար հալածուղներուն. եղելի համարեց հարուստները ըսելով - “Վայ ձեզ մեծատանցդ, զի այս կեանքով չափուեցաւ ձեր միսիթարութիւնը: Վշտացեալներուն երանութիւնը, ցոփակեացներուն կամ փափկացեալներուն սպառնալիքները, Ղազարոսի և մեծատան մահուընէն վերջ կը պատահին: Զարմանալիօրէն յօժարամիտ են մարդիկ, երկցողներու հանդէպ առաւելագոյն ցանկութիւն կը ցուցարերեն քան թէ աներեւյթերուն: Այդ օրերուն հրեաներու իշխաններն ու քահանայապետները ճոխութեամբ կ'ապրէին: Անոնց կողքին կային և թշուառներ, ահա թէ ինչու Ղազարի և մեծատան առակը պատմեց. որպէսզի աղքատները չտարակուսին նեղութեան մէջ, միւսներն ալ փառքի և ճոխութեան մէջ չի զուարձանան, ասոնք Ղազարոսի Հանգստեամբ միսիթարուին, այն միւսներն ալ հարուստներուն տանջանքներով խրատուին: Բարեպաշտութեան խրատ կուտայ, չըլլայ որ մեծատունները ծուանան և աղքատները վհատին: Ա.Հա, մեծատունը ամէն ինչ առատութեամբ ունէր, չքեզ հագուստներ, առատ ու համազամ կերակուր. ամէն կողմէ բարեկամներ կ'այցելէին. բայց աղքատներ ընաւ սեղանակից չէին իրեն: Այս բոլորին դէմ կը պատկերուի Ղազարոսի կացութիւնը, լի տրտութեամբ: Աստուծոյ գործերը անիմանալի են. անժուժկալներուն փարթամութիւն կուտայ որպէսզի աւելորդներէն աղքատներուն բաժին հանեն և վարձք ստանան երկնքի մէջ: Ոմանց ալ աղքատ ստեղծեց որպէսզի մեծատուններու բարեգործելու առիթ ըլլայ, ապականացու ինչքերու փոխարէն անապականը ստանալով: Բայց եթէ Հեշտասիրութեամբ և ագահութեամբ իրենց նմաններուն հետ միայն զուարձանան, Հանգերձեալ կեանքին մէջ զանոնք անպատասխան պիտի թողու, արդարութեամբ պատժելով: Աղքատները միւս կողմէ, եթէ գոհացող ըլլան, Հանգստեան կեանքին մէջ փառքի պիտի արժանանան, արդարներուն տրուելիք հատուցմամբ, յափտենական միսիթարութեամբ: Եթէ մտածմամբ միշտ մեծութեան ցանկան, տրտնջան, հատուցման օրը պարզեներէն պիտի զրկուին:

Այս առակով, մեծատան տմարդի գարքը կը տեսնենք իսկ աղքատին ալ հաստատակամութիւնը: Հարուստը չի խոնարհեցաւ աղքատին վիշտը ամոքելու, կենդանիները միայն ողորմելով վերքերը կը լիզէին: Աղքատն ալ իր նեղութեան մէջ չի մեղանչեց, այլ միշտ յուսալից էր:

22.- Մեռաւ աղքատը և հրեշտակները տարին զինք Արրահամի գոգը: Դադրեցան նեղութիւնները, եկաւ հանգիստը, վերջացան տրամականները, ժամանեց մխիթարութիւնը: Վերքերը վերցան, ընդունեց անապական կեանք: Շուներէն ետք, հրեշտակներու սպասաւորութիւնը: Հարուստի ապարանքին դրան մօտ նստողը, նահապետին գիրկը նստաւ: Այս մասին Յովհան Ռոկեբերան ընդարձակօրէն գրած է:

Մեծատունն ալ մեռաւ և թաղումեցաւ: Ասոր հեշտալի բայց աստենական փափկութիւնը անցաւ: Աշխարհի մէջ ունեցածը, աշխարհին մնաց: Ուրախութիւն, Հագուստներու վայելութիւն, Համադամ կերակուրներու հեշտութիւն, ամէնքն ալ եղծուեցան, վիշտն ու նեղութիւնները բազմացան: Ցածախակի այցելուները, բարեկամները, դժուարութեամբ հաւաքած հարստութիւնը, այնքան օգնեցին իրեն որ մարմինը պատուվ գերեզման դրին:

Իսկ աղքատը չթաղումեցաւ անգամ. կենդանութեան իսկ իրմով մէկը չզբաղեցաւ. ո՞վ էր որ մեռնելէն ետք պիտի թաղէր մարմինը. այնպէս ալ անթաղ մնաց:

23.- Դժոխքի չարչարանքներուն մէջ աչքերը վեր բարձրացուց և հեռուէն տեսաւ Արրահամը և քովը Ղազարոսը:

Շատեր կան որ կը տարակուսին այն մասին թէ արդարութեան համաձայն, արդարները հատուցում չեն ստանար և յարութենէն առաջ, մեղաւորները չեն տանջուիր: Ըստ առաքեալին, աւետիսը չէին ընդունած, “ամէնքը թէն լաւ վկայութիւն ունեին իրենց հաւատքին մասին, սակայն չվայելեցին խոստումը, որովհետև Աստուած աւելի լաւ բախտ վերապահած էր մեզի, անոնք առանց մեզի, պիտի չչասնէին կատարելութեան.” Երբ.11. 39: Հաստատապէս գիտենք թէ օր սահմանուած է ամէնքն ալ արդարութեամբ դատելու համար: Տէրունական մահուամբ մահը լուծուեցաւ և դժոխքը բացուեցաւ, արգելեալները արձակուեցան զի ամէնքը դժոխքին մէջ արգելափակուած էին: Անշուշտ արդարներ կային, սակայն առանց գառնուկի զենման կամ պատարագուելուն, որով աղամական դատակնիքը կը պատռուէր, ուեւ մէկը չաղատացաւ դժոխքէն: Այս աշխարհը անէծքով ժառանգեցինք, ուր չարերն ու բարիները միասին կը բնակին. այստեղ մեր դատապարտութեան վայրն է, արդարներն ու մեղաւորները իրարմէ չեն բաժնուած, դժոխքն ալ այդպէս պէտք է եղած ըլլայ, ուր արդարներն ու մեղաւորները արգիլուելով փակուեցան, առաջին մարդուն անհնագանդութեան հետևանքով:

Այստեղ ոմանք դեւերէն բռնուելով կը չարչարուին, բայց անզգայացեալ, չեն գիտեր թէ ապականութեան մէջ են: Ոմանք նոյնիսկ մարմնով ալ կը չարչարուին ինչպէս այն կարկամեալը որուն սատանան տասնըութ տարի կապած էր. կամ այն միւսը որուն կը զարնէր դեւը և կը փրփրեցնէր: Բայց սուրբերը, արդարները զանոնք կը հալածէին, դեւերը չեն համարձակիր անոնց մօտենալ, ունէ տեղ թափուր չէ Աստուծմէ և իր օգնականութենէն, ըստ այնմ, “Եթէ երկինք ելլեմ, Հոն են. Եթէ դժոխք իշնեմ, երկնքի նման մօտ են”: Արդարներու Հոգիները Աստուծոյ ձեռքին մէջ են, չարը չի կրնար մօտենալ անոնց: Հրեշտակներու բանակները, երկիւղածներուն շուրջն են, ինչպէս երկրի վրայ Եղիսէի մօտ տեսանք 4 Թագ.6.17: Դժոխքի պարագային ալ նոյնը պէտք է ըլլայ, որովհետեւ

24.- Ալդքատը մեռնելէն ետք, Հրեշտակները բերին զայն Աբրահամի մօտ. իսկ հարուստը դեւերէն տանջուելով կը տագնապէր, վտանգի մէջ ըլլալով կ'աղաղակէր. ~“Հայր Աբրահամ, Ղազարոս դրէս որ մատին ծայրը թաթիս ջուրին մէջ և գայ լեզուս զովացնէ, որովհետեւ կը պապակիմ բոցերու այս տապին մէջ:” Դժոխքին մէջ այրիչ կրակ չկայ. կրակը պահուած է դեւերուն և անոնց Հետեղներուն: Նեղութեան տագնապէր որ կը կրէին ամբարիչտներու Հոգիները դեւերէն, կրակի ձեռվ ներկայացուած է: Ղազարի մատին ծայրը ջուրի մէջ թաթիսնել, լեզուս զովացնելը թերևս կը նշանակէ Ղազարոսը զրկել որպէսզի դեւերը քիչ մը հայածէ: Ինչո՞ւ աղքատին անունը, ամէն տեղ յիշեց, իսկ հարուստին անունը չի յիշեր: Որովհետեւ թերևս հին սուրբերէն կամ արդարներէն մէկուն անուամբ կը կոչուէր, որպէսզի Հարուստը բարիին անուանվ չի յիշուի: Կամ ալ մօտը կեցած և զինք լսողներէն մին Հարուստին անուամբ կը կոչուէր, որպէսզի խոռվութիւն չըլլայ, թիւրիմացութեան Հետեւանքով: Հիմա Հետեկնք Աբրահամի վճռին որ լի է արդարութեամբ:

25.- Որդեակ, յիշէ որ դուն կեանքիդ մէջ ունեցար երջանկութիւնդ, իսկ “Ղազարոս” իր չարչարները: Հիմա ինք հոս կը միմիթարուի և դուն այդտեղ կը պապակիս:

Ողորմութեան չափը Աստուծմէ սահմանուած է. որքան ալ որ մեղքի մէջ խրած ըլլայ մէկը, բայց ճշմարտապէս զղջայ, Աստուծած զայն կ'արդարացնէ: Ապա թէ ոչ մեր մեղքերը մեզ հետ գերեզման կը մտնեն, այնուհետեւ ուրեմն դժոխքի տառապանք, այն ատեն արտասուզով թողութիւն չի կրնար ըլլալ: Այս զատճառաւ ալ Աբրահամ որ շատ ողորմած էր, անոր հանդէպ անողորմ գտնուեցաւ: Սոդոմացիներուն գթալով կը խնամարկէր, կը խնդրէր Աստուծմէ որ ներէ անոնց. սակայն այստեղ դատաւորութեամբ կը խօսի և արդարութեամբ կը դատի: “Կեանքիդ մէջ միմիթարութիւնդ ստացար, կ'ըսէ. Ղազարոս ալ չարչարուեցաւ”: Ագահօրէն Հարստութիւն հաւաքեցիր, շուայտանալու և փափկանալու համար . չի հանեցար երբեք կարօտեալներուն օդնել: Սորվեցուցիր որ վշտացեալներուն պէտք չի խնամարկել:

30.- Ոչ, Հայր Աբրահամ, եթէ մէկը երթայ անոնց մեռելներու աշխարհէն, կ'ապաշխարեն:

Երբ ի մարմնի էր, առասպել կը կարծէր մարգարէներուն խօսքերը, զի Հարստութեան սէրը և այլ հեշտութիւններ կապած էին զինք: Բայց մարմնէն բաժնուելով, ախտերու բռնութենէն զերծ ըլլալով, զդաստանալով այն կիրքերէն որոնցմէ չարաչար կը տանջուէր դեւերէն, կը կարծէր թէ այս ամէնքի մասին եթէ լսեն մեռելներու աշխարհէն վերադարձած մէկ մը, պիտի հաւատան ու ապաշխարեն, զերծ մնալով գալիք վտանգէն: Աբրահամ գիտէր թէ մարգարէներուն քարոզներն ու խօսքերը աւելի հաւատարիմ են քան մեռելներէն յարութիւն առած մէկու մը խօսքերը, ուստի կը յաւելու. -

31.- Եթէ Մովսէսին ու մարգարէներուն չանսացին, մեռելներէն յարութիւն առնողին ալ պիտի չի հաւատան: Խ՞նչպէս պիտի հաւատային մեռելներէն յարութիւն առնողին, այնքան անհաւատութեամբ և աշխարհի ցանկութեամբ վարակուած էին որ մարգարէներու խօսքերուն մտիկ չէին ըներ. սուրբ խօսքերը անկարեւոր համարելով: Մեռելներէն յարութիւն առած մարդը ինչ որ ալ խօսի, ուեէ մարդու խօսքեր պիտի ըլլան: Խոկ մարգարէներու խօսքերը Ս. Հոգիէն ներջնչուած էին, ըլլալով Աստուծոյ պատօնամատորները, անկէ առնելով կ'արտայայտուէին, որպէսզի մարդիկ գեհննի տանջանքներուն երկիւղը ունենան և պիտանի ըլլան: Բայց ասոնք ոչ միայն զիղջ, ապաշաւանք չի յայտնեցին, այլ անարդանքով և չարչարանքով մեղոցւցին: Խնչպէս որ նոյն ինքը Տէրը ըսաւ. - “Ճառաները զրկեց որպէսզի այգիին պտուղին առնեն, բայց անոնք ծառաները բռնելով սպաննեցին, ոմանց ալ անարգանքով ետ զրկեցին: Արդ՝ երբ մարգարէներուն այսպէս հատուցանեցին, մեռելներէն վերադարձողին պիտի լսեն. նոյն բանը պիտի չընե՞ն յարութիւն առնողին: Արդ՝ որովհետեւ այդ Հարուստը յամառելով պնդեց, Աբրահամ պատասխանեց. - Եթէ մարգարէներուն չանսացին, մեռելներու աշխարհէն վերադարձողին ալ մտիկ պիտի չընեն: Որպէսզի ուեէ մէկը չկարծէ թէ այդ Հարուստ մարդուն ըսածին և պնդումներուն մէջ ճշմարտութեան նշոյլ մը կայ, յիշենք թէ միւս Ղազարոս որ չորեքօրեայ մեռած էր, մեռելներէն յարութիւն առնել տուաւ, կորզեց զայն գժոխփէն, իրենց միշն կանգնեցուց ողջնցած, որպէսզի անոնց խօսի, պատգամէ, անոնք ալ հաւատան, ապաշխարեն որպէսզի կորստեան չի դատապարտուին: Հարուստ մարդուն եղբայրները, այսինքն քահանայապետները և ժողովրդեան ծերերը խորհեցան յարութիւն տուողին սպաննել, զթիսու որ Ղազարսին յարութիւն առնել տուաւ: Ուրեմն այսքան ժպիրհ ու լիրը եղան, վայրենամիտ. շարունակեցին իրենց անհաւատութիւնը. այս պատճառաւ ալ ըսաւ աշակերտներուն. -

* * * * *

* * * * *

* * * * *

ԱՀա նա այստեղ կը միսիթարուի և դուն Հոն կը պապակիս: Այս առիթով յիշենք մարդարէին յայտնատեսութիւնը որ կ'ըսէ. - “Վայ ձեզ որ անուղիղ միջոցներով շահեր կ'ապահովէք ձեր տան համար, ձեր բոյնը բարձր տեղ կառուցելու, փախչելու համար չար մարդոց ձեռքերէն” Ամբ. 2.9: Վայ անոնց որ յոռի ցանկութիւններու ետևէ ըլլալով, վախճանին և դժնդակ պատժին մասին չեն մտածեր, զի աշա նեղեալին ընդարձակ հանգստութիւն և ցոփակեացին անբերելի տանջանքներ: Այս պարագան առաքեալն ալ կը հաստատէ գրելով. - “Ասուուծոյ արդարութեամբ, չարչարանք պիտի փոխադարձուի անոնց որոնք ձեզ կը չարչարեն. իսկ ձեզի, տառապեաններուդ պիտի տրուի հանգիստ մեզի հետ.” 2 թես. 1.7:

26.- Դեռ աւելին, ձեր և մեր միջն հակայ անդունդ մը կայ, եթէ ուզեն այստեղէն ձեր կողմը անցնի, չեն կրնար և ոչ ալ ձեր կողմէն այս կողմ կարելի է անցնիլ:

Ոչ ոք կասկած թող ունենայ այս մասին. որովհետեւ նոյն քաղաքին մէջ ևս կարելի է տեսնել զահի վրայ ծուլացողներ, շուրջնին ալ սպասաւորներ. ուրիշներ ալ կապանքներու և արգելարաններու մէջ: Իր անձին փրկութեան վերաբերմամբ անյօյս ըլլալով, հարուստը մարդասիրաբար կ'սկսի մտածել իր ազգականներուն մասին, որոնց առնջութեամբ կը հայցէ.

27.- Կ'աղաքեմ քեզ հայր Արքահամ, Ղազարը դրկէ Հօրս տունը ուր Հինգ եղբայրներ ունիմ. թող զգուշացնէ զանոնք որպէսզի այս տառապանքի վայրը չգտն: Ուր անշուշտ ինք կը տագնապէր. շատ ուշ սորվեցաւ թէ անօրէնութեամբ ինչքեր հաւաքելն ու ապօրինութեամբ կալուածներու տիրանալու հետեւանքը այսպիսի դժնդակ վախճանի կը հասցնէ: Ըստ այնմ, “Ի՞նչ օգուտ է եթէ մարդ ամբողջ աշխարհը շահի և իր անձը կորստեան մատնէ”: Ուրեմն մեծասունը կը խսդրէ որ Ղազարը դրկէ իր եղբայրներուն, ազդարաբելու համար որպէսզի առաքինի վարքով ապրին. ցանկութիւնները ի բաց վանեն: Հարկաւ կ'անգիտանար թէ նոյն պիտով վարակուած եղբայրներ պիտի չհաւատան: Ի՞նչ են այս եղբայրները, պատշաճ է որ իմանանք: Հինգ՝ զդայաբանքներու թուով, որպէսզի աչքով խարուած, հեշտալի աեսութիւններէ չըսնուին: Ականջներով պատիր խօսքեր չի լսեն. լեզուով չարխօսութիւն չընեն. շօշափելիքներով գարշ ցանկութիւններու ետևէ չերթան, որպէսզի տանջանքի այս վայրը գալու չի հարկադրուին: Կամ թերեւ իրօք Հինգ եղբայրներ ունէր, որոնք իրեն նման մեղսաթաթաւ էին, անոնց փրկութեան համար կ'աղաչէ: Եւ ի՞նչ պատասխան կ'ստանայ:

29.- Ունին Մովսէսն ու մարդարէնները, թող անոնց մտիկ լնեն:

Քանզի մարդարէններւն խօսքերը լեցուն են Աստուածեղին իմաստով: Կը յայտնեն նաև արդարներուն փառքը, եթէ հասնիլ ուզեն, ոչ թէ անզիտութեան խաւարի մէջ մնալով, կորստեան մատնուին: Որովհետեւ դիտէր թէ մարդարէններու խօսքերուն ինք ևս մտիկ չըրաւ, կ'ըսէ. -

30.- Ոչ, հայր Աբրահամ, եթէ մէկը երթայ անոնց մեռելներու աշխարհէն, կ'ապաշխարեն:

Երբ ի մարմնի էր, առասպել կը կարծէր մարգարէներուն խօսքերը, զի հարստութեան սէրը և այլ Հեղութիւններ կապած էին զինք: Բայց մարմնէն բաժնուելով, ախտերու բռնութեանէն զերծ ըլլալով, զգաստանալով այս կիրքերէն որոնցմէ չարաչար կը տանջուէր դեւերէն, կը կարծէր թէ այս ամէնքի մասին եթէ լսեն մեռելներու աշխարհէն վերադարձած մէկէ մը, պիտի հաւատան ու ապաշխարեն, զերծ մասալով գալիք գտանդէն: Աբրահամ գիտէր թէ մարգարէներուն քարոզներն ու խօսքերը աւելի հաւատարիմ են քան մեռելներէն յարութիւն առած մէկու մը խօսքերը, ուստի կը յաւելու. -

31.- Եթէ Մովսէսին ու մարգարէներուն չանսացին, մեռելներէն յարութիւն առնողին ալ պիտի չի հաւատան: Ի՞նչպէս պիտի հաւատային մեռելներէն յարութիւն առնողին, այնքան անհաւատութեամբ և աշխարհի ցանկութեամբ գարակուած էին որ մարգարէներու խօսքերուն մտիկ չէին ըներ. սուրբ խօսքերը անկարելով: Մեռելներէն յարութիւն առած մարդը ինչ որ ալ խօսի, ունէ մարդու խօսքեր պիտի ըլլան: Խոկ մարգարէներու խօսքերը Ս. Հոգիէն ներշնչուած էին, ըլլալով Աստուծոյ պատգամաւորները, անկէ առնելով կ'արտայայտուէին, որպէսզի մարդիկ գեհնենի տանջանքներուն երկիւղը ունենան և պիտանի ըլլան: Բայց ասոնք ոչ միայն զիղջ, ապաշաւանք չի յայտնեցին, այլ անարգանքով և չարչարանքով զանոնք մեռցուցին: Ինչպէս որ նոյն ինքը Տէրը ըստ. - “Ճառաները զրկեց որպէսզի այդիին պտուղէն առնեն, բայց անոնք ծառաները բռնելով սպաննեցին, ոմանց ալ անարգանքով ետ դրկեցին: Արդ՝ երբ մարգարէներուն այսպէս հասուցանեցին, մեռելներէն վերադարձողին պիտի լսեն. նոյն բանը պիտի չընե՞ն յարութիւն առնողին: Արդ՝ որովհետեւ այդ հարուստը յամառելով պնդեց, Աբրահամ պատասխանեց. - Եթէ մարգարէներուն չանսացին, մեռելներու աշխարհէն վերադարձողին ալ մտիկ պիտի չընեն: Որպէսզի ունէ մէկը չկարծէ թէ այդ հարուստ մարդուն ըստին և պնդումներուն մէջ ճշմարտութեան նշոյլ մը կայ, յիշենք թէ միւս Ղազարոսը որ չորեգօրեայ մեռած էր, մեռելներէն յարութիւն առնել տուաւ, կորցեց զայն դժոխքէն, իրենց միջն կանգնեցուց ողջնցած, որպէսզի անոնց խօսի, պատգամէ, անոնք ալ հաւատան, ապաշխարեն որպէսզի կորստեան չի դատապարտուին: Հարուստ մարդուն եղբայրները, այսինքն քահանայապետները և ժողովրդեան ծերերը խորհեցան յարութիւն տուողին սպաննել, զթիսուս որ Ղազարսին յարութիւն առնել տուաւ: Ուրեմն այսքան ժամին ու լիբր եղան, վայրենամիտ. շարունակեցին իրենց անհաւատութիւնը. այս պատճառաւ ալ ըստ աշակերտներուն. -

* * * * *

* * * * *

* * * * *